

9010

ապրիլի

Ենցք. Դյու կ. Բայրոֆ.
Տրեսով -

ԲՈՑԵՐ
ՈՒ
ԽՈՑԵՐ -

ԳԻՆ 100 ՓԱՐԱ

8 31.99
գ - 27

394-99
4-27

01 JAN 2009

19 NOV 2011

Հ. Գրաւորացին

ԲՈՑԵՐ
ՈՒ
ԽՈՑԵՐ

«Ինչ որ մեր խեղճ սրախն տրուած է սիրել
Կիմն է, բնութեան մանրանկարը ջնշխն
Աստուած Էնոր վրայ ուզեց ամփոփել
Փոքրացնելով, ինչ որ կայ գողար ու նրբին»:

Ա. 20ՊԱՆԵԱՆ

ՏՊԱԳ. Ա. Յ. ՇԽԵՄԱՆԵՍԻՆ
Կ. ՊՈԼԻՍ
(Սուլբան-Համամ, Մօլա Թաշի)
1944

4010

13 MAR 2013

24953


ՆԱԽԱԲԱՆ

Երեմնակիօրէն յուզումի ուժգին տիրակա-
նութեան տակ ափ յափոյ, մեկ շունչով տողած,
ալլազան տաղերուս մէջէն, այս անգամ, մասնա-
ւորապէս սիրայիններէն մաս մը հատորած տեսնս,
ծափելի գործ մը արտադրողի յաւակնութիւնը
չեմ ունենար. ու այս զգացումս պիտի խնդրէի
որ իրաւացի պատճառ մը համարուեր անխնայ
քննադատութեան ներողամտութեան մեղմութիւնը
հալցելուն, խոստանալով, յառաջիկային մէջ,
աւելի լաւ բաժին մը խառնել Հայ-Գրականու-
թեան մղուող նոսաներին :

Պ. Պ.

29 Յունի 1914

Ակիւտար



977 - 82

ԵՐԳԻ ՀՍԽԻՐ.

«Երիտասարդ ըլլա՛լ ու երգել»
Պ. ԴԱՒՐԵԼՈՆ

Երգէ ըսիր , Երգէ գիտյածդ տաղերու մէջ
Երգէ' , ու ես մտիկ ընեմ ինչպէս՝ հրճւոտ
Աբառյաներուն առաւօտեան զարթօնքէն վերջ .
Գրէ' գիտյածդ և թող կեանքըդ կարդացուի հոդ :

Երգէ անուշ սա բնութեան խորհուրդները ,
Երգէ միսրիք փափսուքով՝ զարնանային
Սուլումներուն բուրսումնալից երաղները ,
Ու ըսէ ինձ թէ ո'րպիսի տենջով կ'այրին :

Երգէ անեղ սասառը մանչող փոթորկին ,
Ու հեւասպառ վուգուն անոր երբեթակի ,
Խելլուածներու պառչառուքը հեծեծագին ,
Անհունօրէն հոն մաքառող ոէրը կեանքի :

Երգէ կեանքին գաղտնիքները և ժանտ մահուան ,
Ու վշտերգէ հառաջները ապրողներու ,
Ցաւին առջեւ , ուր մեր ոտքեր կը դողդան ,
Գերեզմանի միջին եղբէն ոչ շատ հուռ :

Մութ սրտերու հեծկլտուքը լալահառառչ,
Հաւատաւառ հոդիներու յոյսը ուժգին,
Աստուծոյ մը հայրութեանը, մահուան տառջ.
Խռովայոյդ՝ երազներովն կեանքի յուշքին :

Երդէ անուշ տրոփող տեհնջը մեր կուրծքին տակ,
Մեզ հատցընող լուռ պաշտումը երանածին,
Կարօտալի սպասումներն մեր անյատակ,
Ու օրննարեր ախոփանքը սիրոյ լազին :

Երդէ', երդէ ինչ որ դիտես, երդէ ըսիր,
Հսկայ աշխարհն որ կը տքայ, կը տուայտի.
Մարդկութիւնը որ կը ծի ցափն մէջ իր,
Ու ինծիլի անհոգ կեանքը մեր դեռատի:

Ահա կ'երդեմ, չէ՞ որ մեր երգն մեր տեհնջերէն,
Մեր սիրաբուղիս երազներէն կը ծնանի.
Ու աղօթքը մեր կուրծքերէն վճխտորէն
Վեր բարձրացող, պոռթկումը չէ սրտի ձայնի :

Ո'րքան ատեն որ սէրդ ապրի աս կուրծքիս տակ,
Խանդոսելով հոգիս շունչովդ երանազին,
Երգերս սրտէս պիտի ծնին ինքնանուագ,
Թէպէտ լեզի ցաւով կեանքի տառապանքին :

ԱՆԻՈՐԻՆ.

Եկուր, աղջիկ, դաշտերն երթանք քեզի հետ,
Ո՞հ, գարուն է, լեռներն զմբուխտ են հազեր.
Աղւորներու լուռ կը ժպտին ծաղիկներ,
Բորբ արեւին տարիանքին տակ հեշտաւէտ :

Սիրուն աղջիկ, անտառն երթանք քեզի հետ,
Արդ գարուն է, ծոռերն խօսուն են դարձեր.
Աղւորներու կը զեղզեղեն թռչուններ,
Օրհներդելով առաւօտը արիստէտ :

Եկուր, հոգիս, գիւղը երթանք քեզի հետ,
Գարունն եկաւ, կեանքը հոն է եռուղեռ,
Աղւորներու համար կ'ապրին մարդիկներ,
Ու այս կեանքին գարնան ալ մէջ ինկաւէտ :

Ես ալ քեզի համար կ'ապրիմ առ յաւէտ :



ՀՈՎԻՆ .

(Պօնտօ Բրտուպիկ)

Հովիկ, ըսէ հովիկ, ո՞ւրկէ կուզաս այսպէս .
Ահ, զաղտնալից հեւք մը կ'այրի բորբ շունչիդ տակ .
Անձկակարօտ իրմէ լուրի կ'սպասեմ ես .
Հսէ', խօսէ', ուրկէ՞ կուզաս այսպէս արագ :

Սէրէն հիւանդ, հոգւոյս մնջէ մեղմ ու յատակ .
Սփոփաղին՝ բաղձոտ հնչող նեյերու պէս ,
Ահ, երազկոտ կ'անցնիս, կոչխո լուռ, անդիտակ .
Հովիկ, ըսէ'. հովիկ, ո՞ւրկէ կուզաս այսպէս :

Հսէ հովիկ, երանագին զինովն կարծես
Զայնին անուշ, ուրկէ վանկ մը և կամ կըակ
Կըառոտ մարմնին իր, տարիանքէն յար մշտակէդ .
Ահ, զաղտնալից հեւք մը կ'այրի բորբ շունչիդ տակ .

Իրմէ հեռու ես ապեցայ վշտով համակ,
Անդորրս թուաւ ցորեկներէս, գիշերներէս ,
Եւ արցունքն է յորդահոսան զլխուս մէջ հակ .
Անձկակարօտ իրմէ լուրի կ'սպասեմ ես :

Եթէ երբէք բացաւ քեզի իր սիրտը վէս ,
Ահ, պատմելու անջանքները իր անյատակ ,
Այդ գաղտնիքին կաբօտ հողիս կուլայ, դիտե՞ս .
Հսէ', խօսէ', ուրկէ՞ կուզաս այսպէս արագ :

Ա՛լ յոզնեցայ լոռութենէն իրեն անյագ ,
Հովիկ, եթէ իրեն դառնաս, ինձմէ ըսես ,
«Իրմէ հեռու կեանքըլու կ'անցնի չոր ու ցամաք» ,
Խօսի՞ս, ինձ պէս երբ պաղտասոի կարօտակէզ ,
Հովիկ, ըսէ' :

ՎԱՐԼԱՄՆԵԼ

Ազւոր մարմինիդ բոյրէն դինովցայ ,
Անուշ աչքերուդ նայուածքէն կըակ ,
Կախարդուած ոտքիդ՝ սիրտս դըրի ընծայ :

Երազիդ վրայ հողիս կը ծիայ ,
Յործանքէն քշուած իբրեւ մի նաւակ ,
Ազւոր մարմինիդ բոյրէն դինովցայ :

Երկիւղած իղձէս պաշտուած դու ջահ ,
Քեզի մատուցի աղօթքներս համակ ,
Կախարդուած ոտքիդ՝ սիրսս դըրի ընծայ :

Դիցուհիս , քեզի բերելով անբաւ
Արցունքներս , ցաւին դառնօրէն դիտակ ,
Աղւոր մարմինիդ բոյրէն գինովցայ :

Յիշատակրդ այրող , հոգիէս անյառ ,
Թռչունի մը պէս , ա՛խ այնքան արադ .
Կախարդուած ոտքիդ՝ սիրսս դըրի ընծայ :

Քու առջիդ կ'իյնամ երազահմայ ,
Սէրըս՝ Աստուածը , հոգւոյս անյառակ .
Աղւոր մարմինիդ բոյրէն գինովցայ ,
Անուշ աչքերուդ նայուածքէն կրտկ :

ԷՇ , ալ ճար չկայ , զլուխուս յողնած ,
Այլող ճակատիս ներքեւ կը ծռի .
Հիւանդ եմ , անզօր , կռնակս է կքած
Երազներու վրայ , անբիծ , աղածրի .
Սիւուէթիդ վրայ , կեանքով առլցուած .
Այսպէս յողնաբեկ՝ մրափավ ծերի :

Հոգի՛ս , հիւանդ եմ , դիւային շուքեր
Մթած աչքներուս մէջ պար կը դառնան .
Գիշերահաւ մը կարծես թէ կերկեր
Անվերջ իր երգը կուլայ ողբանկան .
Ու օձը խայթող ներուս է պառկեր ,
Հոգիս կը հեծէ շունչովը ձմբան :

Հիւանդ , ախտաբեկ , զերեղմանին հետ
Քոյր եղբայր եղած՝ անոր առհաւրստ
Ասրասափին թաղկող դողին տակ անհետ .
Ուրուապատկերներ՝ ցուրտ մաքիս մէջ , հոդ
Կը գծեն տարտամ , անուշ պատկերէդ
Յուշքեր , իսորհուրդիս մէջը մահահստ :

ՏՐՏՈՒՆՁՔ,

Ու կ'անձկամ, աղւո՛րս, աշքերուդ կրակ
Եւ բոցեղ շողով խոհերուս խորէն
Յարաճուն հոսող նատիրն անյատակ
Յըռես, զիշերի իր ցնորքներէն.
Տիրութեան ծովը ուռած կուրծքիս տակ,
Հպարս ոտքերուդ կը լմրեմ նորէն:

Ճաղալներու խորշ՝ աւերակ հոգիս,
Անբաւ իղձն ունի մարմինէդ ծօրով,
Պարանոցիդ շուրջ, լանջքէդ հոլանի՝
Կրքամոլ հեւքի բոյրին անողող.
Համբոյրիդ դողով, աղջի՛կ, պլէէ զիս,
Գինով շունչդ մեղրիկ պատահքու ըլլայ թող:

Էհ, վնաս չունի, զիս արհամարհէ՛,
Գորովս աղտ մը սեպէ քու անձին,
Թող չկակուզնայ ա՛խ սիրացդ սառէ,
Հրայրքին առջեւ ահնդահոս լային:

Ու հոգ չէ, մերժէ պաշտումս սիրակաթ,
Աղւոր մարմինըդ յանձնէ ուրիշին,
Եւ ճոխ զընայքով զովացուր յայրատ,
Անկուշտ ծարաւը տրիանուտ կրքին:

Հոգ չէ, զիս ատէ, ու մոռացումի
Փոշիին տակը թող սէրըս թաղուի,
Հոգիս թոգ հեծէ ցաւը լքումի,
Գիտցի՛ր, միշտ կուռքս ես, խրոխս դիցուհի:

ԲԱԴՏԵ-ՎՈՒԻ

Ամէն հովէ ստքին ձայնը կ'առնեմ կարծես,
իրեն զալուն ժամն է անցեր, բայց շարունակ
կ'ըսեմ, կուգայ՝ քիչ մըն ալ դեռ սպասեմ ես:

Ու կը դիտեմ ստուերները անցնող քովիս,
Ամէն դէմքի տրոմաթախիծ նայիմ շիտակ...
Ամէն հովէ ստքին ձայնը կ'առնեմ կարծես:

Ու ժամերը այնքան անպէտ կ'անցնին այսպէս
Ու կը դարձին ստքի շարքեր մեղմանուագ,
կ'ըսեմ, կուգայ, քիչ մըն ալ դեռ սպասեմ ես:

Սպասումը աչքերու մէջ երազատես,
Պաղի, որպէս աղի ջուրի յոդնած մի ակ,
Ամէն հովէ ստքին ձայնը կ'առնեմ կարծես:

Անվերջ յոյսի, ո՞վ սպասում տառապակէց,
Կարծես կուլան սրտիս տրոմող զարկերն համակ,
կ'ըսեմ, կուգայ, քիչ մըն ալ դեռ սպասեմ ես:

Ու կ'սպասեմ անշարժ քարէ արձանի պէս,
Քմայքներուն զերի, կամքին լուռ հպատակ:
Ամէն հովէ ստքին ձայնը կ'առնեմ կարծես,
կ'ըսեմ, կուգայ՝ դեռ քիչ մըն ալ սպասեմ ես:

ԻՐ ԵՐԳԻՆ ԶԱՅՆԸ.

(Բօնո)

Իր երդին ձայնը զիշերուան մութէն
կ'անցնէր բոյի պէս. ցաւաստանջօրէն
Շանթելով ժայռը տենջերուն հոգւոյս,
Ողբավը հնչուն ցաւերու անլոյս,
կ'անցնէր արցունքիս անձրեւին մէջէն:

Եւ փոթորկալի սրտիս, կուրօրէն
Անդէտ, զեռ մանուկ, սէրերու անուս.
Նոր լոյս մը ծնցուց յոյսերուն խորէն
իր երդին ձայնը:

Անվերջ կարօտներս որոնք կ'օրօրեն
Արդ հիւանդագին լուռ սէրըս անյոյս,
Եւ խաւարչըտին թափը հեծքերուս,
Մէջըս քնայոլ սեւ՝ անհունօրէն,
Իղձեր արթնցուց այս գիշեր նորէն

իր երդին ձայնը:



ԿՆՈՉ ՄԱՉ,

«Միայն կենոց մը մազլ :

ՍՈՒԻՖԹ

Բերնիս համբոյրն կարծես կ'զգաս
Ով նրբին մաղ միակ սիրոյս .
Եւ կը հրճուիս դռ սիրանազ ,
Արցունքներուս վրբայ անյոյս :

Հրաշակերտ ա՛խ իր զլխուն ,
Կարօսներովն սնած ես դուն .
Իր երազին իղձովն անքուն ,
Պաշտումերովն իր սարսուն :

Ով կնոջ մազ , ո՞վ սաւրը նշխարէ ,
Մասունքն եղիր կուրծքիս վրայ ,
Ո՞վ սեւ երազ , ո՞վ սուտ աշխարէ
Որ ցաւերու տակ կը տքոյ :

Ու արցունքով թող քեզ պահեմ ,
Սնմիսիթար հոս սրտիս մօտ .
Շրթունքներուս աակ թալկաղէմ ,
Վշտէն հիւծած , ու մահանոս :

Բերնիս համբոյրն , կարծես կ'զգաս
Ով նրբին մաղ պաշտելիիս
Եւ հրճուանքը այդ սիրանազ
Արցունքներով ա՛խ կ'այրէ զիս :

ՆԱԽԱՆՁՈՏ ՍԷՐ.

Քանի զքեզ կը պաշտեն՝ դարպասողներդ կը շատնան
Զսիրուելու կասկածին տակ կը հատնիմ յամբօրէն ,
Քանի անոնց կը բաժնես ժպիտներըդ աննման ,
Ներսը կայրի դառնօրէն ժանտ նախանձէն անօրէն :
Քեզ ուրիշնն տեսնելու դաղափարէն կ'արթնան
Տարտարոսները կուրծքիս , սև խոհերուս խորերէն ,
Ու վիրաւոր մռնչող ահեղ վազրի մը նման՝
Հառաչանքնրես թունաւոր մթնոլորտը կ'արիւնեն :

Ու կատաղի , կատաղի , այս մոլուցքէն դառնօրօր ,
Կ'ինամ այսպէս յիմարած երազօրէն սիրահար .
Ա՛հ , ե՞րբ պիտի , ե՞րբ պիտի , վերջակիտուին այս
բոլոր

Ցաւերն վէրքիս սիրաբուզիս , ու հոգւոյս մէջ ուր
տեղ յար
Մէկիկ մէկիկ կը թաղեմ , խճերս , տենչերս ամէն օր .
Ա՛խ երբ պիտի պատահքեմ նախանձոտ սէրս այս
յիմար :



Ե Ր Գ,
(ԱՐԵՒԵԼՔԻ ԱՂՋԿԱՆ)

Գարնանային արեւի մը պէս աղւոր,
Հսկարտ աղջիկ, քմայքներուդ գերին եմ.
Պատարագւոր ու զոհարեր, մեղաւոր,
Քու պարիկի նազանքներուդ սիգածեմ,
Առաւոտեան ցողերու պէս բիւրեղէ
Թուխ աչքերով, քնքուշ էակ չիկահեր.
Զիս համբոյրիշ երազանքովն ողողէ,
Ու ճակատըս մրկող տապին զովացք բեր:
Քու տարփալից լանջքիդ վրայ թող հանգչի
Տառապակոծ սա զլուխըս հիւանդոտ.
Սիրախտաւոր ուրոյցքներըս հառաչքի,
Թող մեղմանան, թող ափոփանք գանեն հող,
Կարոտակէզ հիւանդն եմ ես շրթներուդ,
Թող մրափեմ այդ դեղթափիին ծօրքին տակ,
Ու նեկտարը ըլլայ շունջըդ բոցանուտ,
Իրերագիրկ այդ մոլուցքին անյատակ,
Դորովանքիդ թեւերուն մէջ պրկէ զիս,
Ու մարմինիս թմրիր հագցուր մեղմաբար.
Դուն՝ կիւսածին նայեատ միակ երազիս,
Արեւելքի ժպտուն աղջիկ գեղալառ:

ԵՐԹՈՒՆՔՆԵՐՄ...

Երթունքներըս այնքան մօտիկ երջանկութեան
բաժակին,
Իր շունչին տակ, խորհրդամոլ կրակին տաք
աչքերուն,
Մարմնէն հոսող անուշ բայրի սարսուռքին տակ,
իսանդաղին
Մազնիսայած, կարթուած իր հմայքներէն օրօ-
րուն:

Երիտոսարու տարիներու երնեկ օրեր, որոնց մէջ
Ակնկալուած սոսկ ժըպիտ մը անհուն իղձեր կը ծնի,
Եւ յուսախաբ անտեսումը որ կը մարէ վաղաշէջ,
Երազները հրարորդոք մտքեւու մէջ կենդանի:

Որքա՞ն ախով դեռ կը յիշեմ, այդ քաղցրագոյն
վայմելքին
Արբշուանքը. մենք միս մինակ՝ ես քովիկը՝
սարսուն.
Ցարահոսան ժպիտներէն հողիս տարուած տենչագին
Հեշտանուաղ երկրագու էնոր ծիրան շրթներուն:

ՊԱՐԱՊ ՏԵՂԸ ՓՆՏՈՒՅՑԻ...

Ա՛խ, երկար ատեն խորունկ տենչացի
Անուշ լանջքի մը, որ ինծի սիրէր.

Անկեղծ համբոյրով մոռցընէր լացի
Անքուն օրերըս, երազներս աւեր:

Միայն զիս սիրող մէկը չգտայ,
Սշխարհն ուրախ էր, աշխարհն էր զուարթ.

Ամէն սրտի մէջ սէր մը կար պարզկայ,
Ամէն կուրծքի վրայ խտասումի մի վարդ:

Եւ տառապանքի ուղիէն շատ օր
Միս մինակ զացի սիրոյ ետեւէն,

Այս օր արինոս ոտքերըս մողոր,
Ի զուր քալելէն՝ յոդներ ուռեր են:

Շքեղ լոյսին մէջ ինկած շուքին պէս,
Վշտին ստուերն է հոդիս մթագին.

Վայելողներու մէջ նետուած անտես,
Կ'այրի կարօտէն սիրոյ կրակին:

Ա՛խ պարապ անդը խորունկ տենչացի,
Անուշ լանջքի մը որ ինծի սիրէր.

Անկեղծ համբոյրով մոռցընէր լացի
Անքուն օրերըս, երազներս աւեր:

Ե Բ Պ.

Անցնող հովին պէս երգերով լացի,
Կարօտս միջեցի.

Անոր պէս անհուն վշակերըս լացի,
Զանսացիր ինծի:

Հպարտ ու աղւոր անցար քովիկէս,
Ճառագայթի պէս,
Գերի վարելով ետեւէդ, գլուխօս
Հոգիս յուսակէդ:



Ե Բ Պ.

Ա՛խ մինչեւ լոյս կրակներով այրեցայ,
Եւեւ կարօտի կրակէն.

Իր նայուածքին բոցերովը հրաչեայ
Խոցուտեցայ սարսոօրէն:

Երազներով օրօրուեցայ մինչեւ լոյս,
Ցնորալից երազով.

Դառնութիւնը իմ յոյսերուս իմ սիրոյս,
Ես ողբացի դառն լացով:

Ե Ր Գ .

=

Անծանօթ էր ինձ, զի՞նք չէի ճանչնար,
Բայց տէր է դարձեր, կեանքիս նէ այս օր .
Թեթեւուն ու մեղմ անցուց յամրաբար,
Քովէս, հոգիէս իր մարմինն աղւոր :

Ծփուն մազերը պայծառ արեւէն
Լուացուած, մաքուր ջրվէժի մը պէս .
Ուսերուն վրայ կ'իշնար հեւալէն՝
Ծառաւին վրայ հոգւոյս մշտակէղ :

Զմոռուան շունչը երբէք չգիտցող
Երկինքներու տակ, աճած վարդն էր ան,
Որուն վրայ ինկաւ սէրըս իբրեւ ցող,
Կուրծքիս արտիիւններն իր մէջը մեռան :



ՄՆԱՍ ԲԱՐՈՎ.

Է՛հ, ուրախ եմ որ այսպէս
Ալ վերջապէս կը թօթուեմ,
Ճնշող սէրըդ իմ սրտէս,
Ծանրատաղտուկ ու ղժիւմ :

Ալ ուրեմըն վերջապէս,
Մղձաւանջէդ ազատ եմ.
Որ դառնօրէն, յուղակէզ
կը հիւծէր զլա աչքիդ դէմ :

Գոցենք անցեալն ու մոռնանք
Երբեմն հրճւոտ այդ էջին
Հզօր թովքը • ու անկանք

Դիմենք ծիծղուն, բաղմայանդ
Վայելքներու վայրէջքին,
Ու ա'լ զիրար չճանչնանք :



ԼՈՒՍԱՆԿԱՅ ԳԻՇԵՐ.

Լուսընկայ զիշեր, կարօտի զիշեր,
Այբած հազիէս զոլ քամին անցաւ.
Խլեակ մը գրկած երդէ մը անցաւ,
Ա՛խ, լուսին զիշեր, կարօտի զիշեր:

Լուսընկայ զիշեր, համբոյրի զիշեր,
Աղջիկ, այս զիշեր հողւոյս տիրացար.
Նորէն յուշքերուդ վարեր եմ անձայր.
Ա՛խ, լուսին զիշեր, համբոյրի զիշեր:

Լուսընկայ զիշեր, արցունքի զիշեր,
Կուլամ դառնօրէն սիրոյս ետեւէն.
Ախմ'րըս, վա՛խերս հոգիս կ'աւերեն,
Ա՛խ, լուսին զիշեր, արցունքի զիշեր:



ԱՆՑՆՈՂ ԱՄԱՌԻՆ ԱՄԴԻՆ.

Ամառուան պայծառ օրերը անցան:
Ա՛խ, առանց քեզի, առանց համբոյրիդ.
Դժբաղլէ օրերըս սահեցան անձայն,
Աղի արցունքներս հոսեցան շիթ շիթ:

Եւ աղւոր տեսքիդ անհուն կարօտէն,
Սառ փուշերու ծոց սիրտըս բոյն դըրաւ.
Բու նուռ շրթունքիդ կը տենչամ նորէն,
Կախարդ աչքերուդ կրակին ծառաւ:

Օրերըս անցան, ցաւերս բազմացան,
Ախ քեզմէ հեռու, ժպիտէդ հեռու,
Ու աս յուշքերը սիրոյս, ցիրուցան,
Դառնութեամբ կուլան լոին հեծքերու:

Անոք ու մինակ ինկեր եմ ճամբայ,
Չորս դիս անձանօթ անակլնկալներ.
Ու մանուկի պէս որբ հողիս կուլայ,
Չորս դիս արտամալից, լքում ու աւեր:

Ու առանց էնոր ինկեր եմ ճամբայ,
Աստուած, ա՛խ ինտոր պիտի ընթանամ.
Իր սիրոյն քարը ծանր՝ սրտիս վըրայ,
Ու սիրոյն ցաւը՝ լացով դատնահամ:

Պ Օ Ն Տ Ե Լ,

Անմարելի հրդեհի պէս
Ցաւն անչէջ է, հոս՝ կուրծքիս տակ,
Կարօտի լայն ալ մշտակէղ,
Սէքերուս մէջ այնքան կրակ:

ԱՌ ծառաւը հոգւոյս զիտես,
Տենչասարսուռ ու անյատակ.
Անմարելի հրդեհի պէս
Սիրոյ ցաւ կայ, յաբ, կուրծքիս տակ:

Քեզմէ հեռու՝ անհունապէս
Տառապազին ուզիս, մինակ
Ու դառնօրօր կ'երթամ այսպէս,
Սիրոյ ճամբէն, լուռ, արտոմունակ:
Անմարելի հրդեհի պէս
Ցաւն անչէջ է միշտ կուրծքիս տակ:

Գ Ն ԱՌ ԵՒ ԵՐՉԱՆԻԿ ԵՂԻՐ.

Ո՞վ զիտէ որո՛ւ յայրատ զրկին մէջ,
Աղւոր մարմինը պիտի տանջուի.
Պազշոտ համբոյքով ծծուելով անվերջ,
Մեղրը շրթունքիդ, ծախուած ուրիշի:
Ո՞հ, անուշ, անուշ, ան պիտի թաղուի
Սախնքներուդ զիրդ երանութեան մէջ,
Եւ անդամներուդ մէջ զընէ ցաւի
Սարսուներ, աղտոտ իր տրիանքէն գէջ:
Անոր զարշելի մաղձոտ շունչին մէջ
Թալթլկած, ինկած, պիտի եղծուի
Հպարտ կուսութեանդ փառքը ձինառէջ,
Փշելով տենչերդ սիրոյ ծառաւի:
Ու դուն համակերպ՝ պիտի երկարես
Հպարտ իրանըդ բիրոտ պահանջքի տակ,
Ծածկոցներու մէջ ճոխ բենեզերիզ
Թափւող իր անհուն կրքին հպատակ:
Դուն որ մերժեցիր ու առեցիր զիս,
Բաղդը հետդ ըլլայ, վայելէ անյագ.
Դրամի սիրոյն գիտցիր այս կեանքիս
Սէրը ատեցիր, ո՞վ ինկած հրեշտակ:

Բ Օ Յ Տ Օ,

Այս սենեակի մէջն յուշքերով առլցուն,
Նստէ երբեմն երբ հոսանքուիս անանուն
Տիսրութենէ մը , ծանրագին , վիթխարի ,
Դերեվարուած սեւ մրափէն խաւարի :

Դարպասներու յղիայումէն յար ցնծուն ,
Ու զինովցած երանութիւնդ երազուն
Երբ վրդովուի թափէն սիրոյ բոցերուն ,
Ու երբ ցնցէ հողիդ պաշտումն համբոյրի :

Մէջ հոս՝ նստած , յիշէ թովքը օրերուն ,
Երբեմն քովիկդ սուրբ յոյսերով օրօրուն ,
Միակ ուխտովս , դեռ անաղարտ , դեռ արի ,
Փորձութեան դէմ , որ կոյս իղձով դեռ կ'այրի :
Ելչէ՛ անցեալ գաղտնիքները պատերուն

Այս սենեակին :

ՍՈՒԵԼ.

— 0 —

Սիրեցի քեզ , զիտնալով որ անկարելի
Ըզձանքի մը , բաղձոտ հոգիս կը թեւածէր .
Սիրեցի քեզ , ատրիխանքով մը պաշտումնալի ,
Ես ուխտաւոր քուրմըդ եղայ երկար օրեր :

Ու աչքերէդ համակրանքի սսակ նշոյլի
Մը փոխարէն , զերիւդ եղայ անձնանուէր .
Ու քմավար ժպիտներուդ մէջ կրքալի ,
Երբեմն այնպէս կարծեցի թէ սէր կը յածէր :

Այսօր յստակ կը տեսնեմ թէ կեանքըս որպէս
Յիմարօրէն քշքուեր է պատրանքներէդ ,
Հովէն տարուած ուղեմոյլար տերեւի պէս :

Զո՞ւր սթափում . պաշտումիս տէր նոյն պա-
րիկն ես ,
Գթոտ վարուէ յուսախափի գառնութեանս հետ ,
Եւ թող տուր որ եզրօր մը պէս զէթ սիրեմ

քեզ :



Գ Ն ԱՌ Գ Ն ԱՌ.

Դնա՛, գնա՛
Հովարտօրէն,
Սիրոյս վըրայ
Կոխկըրանլէն :

Անցի՛ր, գնա՛,
Հոգւոյս խորէն
Ու հեռակաց
Ապրէ նորէն :

Բայց ո՞ւր պիտի
Մէրտ մը գտնես
Իմինիս պէս,

Որ տուայտի
Սիրելէն քեզ
Անհունապէս :

ԿՈՒԼԱՌ ԿՈՒԼԱՌ.

Կախարդանքներուդ տակ երազօրէն
Թիւղուած, հմայուած, չեմ գիտեր ինչպէս ։
Ու տարուած ձայնիդ անուշ օրօրէն
Անշէջ սիրով մը սիրեցի դքեղ, ։

Ու սիրած ժամուանս առջի մէկ օրէն,
Հողիս պաշտումիդ ճամբուն լուռ ու հեղ
Ուխտաւորն եղաւ, այնքան կուրօրէն
Խորունկ գինովցայ յիմար սէրէդ ես :

Այսօր որ կամաւ քեզ մոռնալ կ'ուղեմ,
Վշտաբեկ սրտիդ քարարտութենէն,
Ո՛հ, կը զգամ ցաւը յուշքերուս տարտամ :

Այսօր որ, աւա՛զ, առաջին անգամ,
Անցեալին յուշքերն հոգւոյս կը պեղեն
Սիրոյդ շիրիմը, ա՛հ, կուլա՛մ, կուլա՛մ :

Զ'ՊԱՏԱՄԻԱՆԵՅ,

Քանի անդամներ իրեն գրեցի,
 Պաշտումով լեցուն, կարօսով լեցուն՝
 Պատմեցի սէրըս, սուրբ, իրաւացի,
 Պարզեցի իրեն տենչերուս լեզուն:

Ու գաղտնիքները երազիս բացի,
 Հոսող արցունքներս, տիսրութեամբ օծուն,
 Աչքերուս անքուն հրայրքը լացի,
 Ու իրմէ հնոի այս կեանքըս վրցուն:

Ու անգամ մը իսկ չ'պատասխանեց.
 "Ա'խ, սպասելէն տակաւ յոդնեցայ,
 Զանձրախտէն ներսը կ'այրի դառնահճ:

Ինչո՞ւ չ'ձանչցաւ սէրըս այնքան մեծ,
 Ինչո՞ւ չընդունեց հոգիս իբր ընծայ,
 Ինչո՞ւ թուղթերուս չ'պատասխանեց:


ՊԱՏՈՒՔՐ.

Իմ անունըս ալ մի՛ յիշեր,
 Մոռացութեան մէջ թաղէ զայն.
 Քաղցրութիւնը մեր սիրաջեր
 Անցեալ կեանքին, մեղրահոսան:

Ու օրեր վերջ եթէ երբէք
 Անցնելով մեղմ, ուղիներէն
 Հին յուշքերուդ, հնու անցերեկ
 Սիրոյս շիրմին քովէն նորէն,

Հոն չթափես սին արցունքներ
 Խափուած սիրոյ այդ շիրմին վրայ.
 Ու հանգիստըս մի վրդովեր,
 Թող զիս, քովէս անցիր գնա՛:

ԾՐԻՅՈԼԵ.



Անշուշտ օր մը պիտի գիտնաս ,
Թէ որքան բուռն սիրեցի քեզ ,
Ու կարօներս տենչերս անհաս ,
Անշուշտ օր մը պիտի գիտնաս .
Հատնամները լուռ , հեղանադ ,
Հառաջները տառապակէզ .
Անշուշտ օր մը պիտի գիտնաս ,
Թէ որքան բուռն սիրեցի քեզ :



ՆԱՄԱԿՈ.

—o—

Ա՛խ քեզ ի՞նչ գրեմ . սա տառապանքի
Մելանին թաթիսած գրիչիս ծայրով .
Այս լուռ հատնումը ու՞ր պիտի յանգի ,
Հոգիս ետեւդ կուլայ օրերով :

Հրճւոստ աշխարհ մ'էր անհուն ժպիտի
Ուր պաշտումը կար , ու ամէն կողմ՝ կեանք՝
Ու մեր սրտերը այնքան գեռաստի
Անտարբեր էին օրերու անկանք :

Ապրիլն անուշ էր , գիրգ թեւերուդ տակ
Կեանք ստանալով պերձ՝ նայուածքէդ տաք ,
Ու յաւէրժօրէն այսպէս անյատակ
Մնալով թովուած սիրոյդ ուաքին տակ :

Հաւատայ խօսքիս , աշխարհի երես
Ոչ մէկը խանդով քեզ պէս սիրեցի ,
Եւ ոչ մէկ աղջիկ կրցաւ քեզի պէս ,
Զիս պաշտողն ընել սիրոյն կանացի :

Եւ ոչ մէկ երազ քաղցրագոյն այնքան
Հոգիիս իդձը եղաւ պաշտելի ,
Բալասան վշտիս , գեղհատ ըղձական ,
Թոփչքը մոքիս , սիրովդ սարսուալի :

Ներաըս կրակ կայ սէրէդ բռնկած՝
Հոգւոյս մէջ ձայն մը՝ տենչերուս լեզուն ,
Մշտնջենական երգ մը սիրարծարծ
Շունչովը շինուած , պաշտումովդ լեցուն .

Կենսաբաղձ սրախա մայրամուտ արեւ .
Զմեռն հոգւոյս մէջ անքուն կը հեծէ ,
Ու ես կը մոխմ , ցուրտ է , անարեւ ,
Հովերն կը պատմին մրմունջներ լացէ :

Յոյսերըս մէկ մէկ թաղեցի կարգաւ ,
Սրատ արցունքով լացի զանոնք ես ,
Բայց հոգւոյս անդորր ա՛խ երբէկ չեկաւ ,
Սիրաըս սուգ պատեց սև պատմնքի պէս :

Միայնութիւնը իրիկուներու
Կղգամ արդ կ'իջնէ հոգւոյս ալ վրայ
Ա՛խ վասթար ժեմնը , քու քովէն հեռու
Հեռու ժպիտէդ վարդ , սիրահմայ :

Ու ալ ի՞նչ գրեմ , սա տառապանքի
Մելանին թաթիսած գրիչիս ծայրով
Այս լուռ հատնումըս ու՞ր պիտի համազի
Հոգիս ետիդ կուլայ օրերով :



Ե § Պիտի ԴԱՌՆԱՅՅ Յ.

(Քիրիկէ)

Այսքան երկարկեկ բաժանումի լուռ օրերէն ետքը ,
Ուր երջանկութեան անդարձ շտապին սարսուա-
գին հետքը
Տակաւ կանհետի , արդ սրախս անդուլ ձայնն է
անխնայ ,
Գոնէ անգամ մը երբեմնի սիրոյն ես պիտի դառ-
նայ :

Հեղ մ'ալ կը գառնա՞յ անուշ ժամերու յիշա-
տակներուն ,
Անգամներս վատոյժ իր հուժկու մարմնին կեան-
քովն է տրոփուն .
Հեղ մ'ալ գլուխըս այնքան յոգնաբեկ իր լանջ-
քին վրայ ,
Գոնէ անգամ մը իր նախկին սիրոյն ես պիտի
դառնայ :

Հսէ՛ , ա՛խ ըսէ՛ , հիւանդոտ կոչիս պատասխան
մը տուր
Ցուրտ լոռութենէդ հոգիս յոգնեցաւ , կուլայ գե-
րահուր ,

Բաղձուտ երազիս վշտուտ հառաջն է, լիզն է մըշ-
տակայ,
Նէ արդեօք նորէն իր նախկին սիրոյն ես պիհի
դառնա՞լ :



ՇԱՏ ՕՐԵՐ ԵՏՔ.



Շատ օրեր ետք երբ նայուածքըս կը հանդըպի
քուկինիդ,
Որոշակի՝ կուղէ խօսիլ, բաժանումի օրերէն.
Սպասումէն յոգնաբեկած պահերէն, ցուրտ, ան-
ժպիտ,
Գիշերներէն, տառապանքի ցաւովն յդի կուրօրէն:

Ու կը տեսնեմ, հոն ուրուագիր զաղանախոր-
հուրդ բաներ կամ,
Բայց բերանըդ անհամարձակ, զանսնք խօսիլ
չէ կարող,
Զիղջի լացը, յետամընաց աւազումիդ, ուշ
այնքան,
Երազումու թարթիչներուդ տակ երերուն սար-
սուազող :

Ուշ է . մոոցի՛ր, վայրկեանները մեր սիրահար
ժամերուն,
Ուրբմպեցինք անվերջօրէն կախարդանքը օրօրուն,
Անհուն, անծիր կարօանները մեր պատանի լանջ-
քերուն,
Գարնան լուսոյ, վաղուան յուսոյ ըղձանքները
ասմազուն:

Ու մի՛ յիշեր, այն պահերը ուր ես քեզի պատ-
մեցի,
Եւ ուր քեզի հոգիս բացի, ա՛խ առանց մէկ
կառկածի,
Թէ կրնայիր օտարանալ, օր մը մոռնալ սիրուածի
Անկեղծութիւնդ, խոսափանող միամիտօրէն կա-
նացի:

Շատոնց յոյսերս մէկիկ մէկիկ կայծերու պէս
մարեցան
Եւ խաւարի սարսափին տակ մանուկի պէս
կուլամ արդ,
Ու երբ տեսայ սեւ հրճուաքըդ մէնութեանըս
վրայ դառն,
Ոխ ուխտեցի քեզ գէմ, մոոցած խոսառմներոդ
սիրաւանդ:

Այս որ շատ ետք , երբ նայուածքըս կը հանդը-
պի քուկինիդ
Որոշ գիտեմ կուզէ խօսիլ բաժանումի օրերէն .
Սպասումէն յոդնաբեկած անցեալէն ցուրտ , ան-
ժպիտ ,
Գիշերներէն տառապանքի ցաւովն յղի կուրօրէն :



ԱՍՏ ՀԱՆԳՉԻ



Մոռացութեան ու լքումի աս օրերուն ,
Ախ , կենսախայտ սիրոյս յուշքին դուն՝ ուրուա-
կան ,
Զիս մի՛ նեղեր , հոգիս արդէն վշտովդ լեցուն ,
Գերեզմանիդ սուզը միայն ունի լալկան :

Աս արտօնութեան , աս արցունքի սեւ ժամե-
րուն ,
Ա՛խ չեմ ուզեր աշխարհի լոյսն բազմաբուրեան .
Զէ չեմ ուզեր ա՛խ կեանքի յոյս մը իսկ որուն
Կառչած ըլլան անցեալ յուշքերս երջանկաւթեան :

Այլ եւս զինքը կուղեմ մոռնալ , յաւէրժօրէն
Գրել անոր յիշատակի շիրմին վըրայ
«Զնանչցաւ սէրս , ձնած սրախա պաշտումներէն» :

Ո՛վ պաշտելի կոյս որ անցար հոգւոյս խորէն .
Ո՛վ տիմրալից յիշատակը սիրահրմայ .
Քու ետևէն ես դառնագին կու լամ նորէն :



ԽՈՀԵՐ .

Միս մինակ եմ . հոգիիս մէջ կը հեւայ
Տառապագին երկար լաց մը , կարօտիս
Անծայր ուղին մտցնելով պահ մը զիս ,
Ուր աշխարհը յաւէտ կըլլայ անհմայ :
Խնչու՞ այնքան յիմարօրէն սիրեցի ,
Արբշուանքը խնչու՞ անուշ էր թովքիդ .
Ու ըմպեցի սիրոյդ զինին անքթիթ
Հոգ չէր թէ այդ՝ գերի կընէր զիս քեզի

*
**

Այդ օրերուն թովքը խնչքա՞ն անուշ էր ,
Որքան լեցուն երանագին պահերով .

Երջանկութեան հրճոստ պահեր անհրատէր .
Կը ծնէին , մեր տեսչերուն օրօրով :

Այդ անցեալին՝ որքան խանդով սիրեցինք
Ինչ որ ինկաւ մեր հմայուած գրկին մէջ
Որքան ժպիտ՝ անէանք կար , ու երկինք
Հոն կը թուէր մեր սիրոյն մէջ ձիւնառէջ :

* *

Եթէ հեղ մ'ալ անցեալին՝ պէս միանանք ,
Բայց մեզ բամտող միջացն որքա՛ն է երկայն ,
Եթէ զարթնուն մեր երազներն արդ անկեանք
Եթէ սիրով մեր սրտերը դեռ խայտան .

Գորովագին որպէս խանդով համբուրեմ՝
Սուրբ արխանք շրթունքներուդ ծիրանի
Երազներուս խոնջութեամբը սեւաղէմ
Միրոյդ վերքին ցաւովեր որ դեռ կարիւնի :

* *

Միս մինակ եմ՝ հոգիս մէջ դեռ կուլայ
Տառապագին երկար լաց մը . կարօտիս
Ասծայր ուղին մացընելով պահ մը զիս ,
Ուր աշխարհը յաւէտ կըլլայ անհմայ :



ԱՐՑՈՒՆՔՆԵՐ .



1. Երեկոյեան սառւերմեր ոգիներու պէս կիշնեն ,
Սուգի քողով պատանքուած թանձրանալով
Գլխուս վրայ
Հոգիս սեւ սեւ կողողուի այդ գորշութեան
անհունէն
Միայնակ եմ ցաւիս հետ , նորէն գիշեր ա՛խ
կըլլայ
2. Աղջիկներու աղջիկը , զիցանոյշը երազիս .
Տառապալի ուղիիս գու մելանուշ գեղուհին ,
Որքան քնքուշ էր լանջքըդ , ու որքան
քաղցր վարդերիկ
Տղու հոգիու , անցեալի այդ օրերու մէջը հին :
3. Ու կաղւորնար արեւը գէմքիդ վրայ խաղալին
Մթսուլորաը կը ինկուէր մեղրիկ շունչէդ
արբշոող ,
Ու իմ հոգիս տեսչօրէն քշուած ձայնիդ օրօրէն ,
Աչքերուդ հուրն կիյնար հոն՝ ծառաւիս վրայ
իբրև ցօղ :

4. Ո՞վ իմ սրտիս հրձուանքը , դեռ քեզ կանձ
կամ հեռուէն
ինչպէս մոլար ճամբորդը յուսապարդեւ հիւ-
սայգին
Ով շողերէ կուրցած ծով արցունքս կու-
լամ գիրկդ նորէն
Տիրութեամբը անծանօթ ծանր ընուերուն
այս կեանքին:

5. Ինչու այսքան՝ լուութիւն միթէ ոչըրդ ալ
մեռած է
Դիտեմ որ մահն ուժեղ է ծանծաղ ու կեղծ
սէրերէն ,
Սպասումըս կը յոդնի անցնող կեանքիս այս
լացէ
ինչու երազս ա՛խ չես գար սփոփակին ինձ
նորէն:

* *
Գարունն անցաւ ու գնաց , ամառն անցաւ ու
գնաց
Աշնանային մրրիկներ ձմեռն կուլան մօտալուա .
Անցեալ անուշ օրերու կախարդանքը պաշտուած
Բոէ թաղեմ վերջնապէս յիշատակին հետ սի-
րոյդ:

Բ Ա Ժ Ա Ն ՈՒ Մ Ի Պ Ա Հ ՈՒ Ն .

ս քանի մը տաղերը , ձեռքերուդ մէջ կը դընեմ ,
ամայի երկրէ մը արձագանգող քու ձայնդ է ,
երեւա անդարձ կը զատուինք , վաղուան օրն
է սեադէմ
մոայն է անծանօթ թեւերուն մէջ իր բանտէ :

Ե կարծես պղասորուած՝ այրող շունչէ մը գինով ,
յիս ծովուն սեւ ամպերն բօթ կը բերէն
հեռուէն ,
րջին անգամ ալ թերեւս զանգակներու գան-
սհուան ցաւին տակ լուած շրթունքս խօսին
քեզ նորէն:

մրադ գնա՛ , բաժնուինք իմինս մութ է , մա-
հահու ,
ներով պղծուած դառն հեծքերու մոլեզին ,
ատաղի մոլուցք մը անհունօրէն երազկատ ,
թորկալից կը տքայ , կանձկայ անոր աւերքին ,
և ու շքեղ է ճամբարդ , ու պաշտումը ետևէդ
քիդ նման անբաժան ոտքերուդ տակ կը
պառկի ,

Աւրէն գինով անձկանքներ կելեւեչեն շունչիդ հետ,
կը խնկուի ամէն ինչ չնորհներուդ պարփկի:

Պահէ աղջիկ'կ , խնամով , սա տաղերը մեր կեսմա-
քին .

Օրեր վերջը յիշելու , թէ օր մը քեզ սիրեցի ,
Պաշտումով մը սրբազն , քմայքներուդ տա-
ժանգին

Տակ տեսչացի աւելի , հմայքներուդ կանացի :

Եւ օրեր ետք երբ այլ եւս ընկեր եղած ուրիշն ,
Ու երբ տեսնես զարիվարն գեղեցկութեանդ
տեսչալի ,

Ու երբ յիշես պատահմամբ քեզ սիրողներն ա-
ռաջին .

Այս հաստորըս թող ըլլայ սիրոյս յուշքին բանալի:

Մնաս բարով , բաժնուինք . սա վիզբան է մեր
կեանքին ,

Պիտի քալեմ նեղ ճամբէս անօդնական միայնակ:
Փոխան շունչիդ տարփալի հեւքին հիւանդ խա-
ւարին

Պիտի երթամ համակերպ սիրոյդ բոցը կուրծքիս
տակ :



ՀՀ Ազգային գրադարան



NL0337040

24953